

— ≡ Ս Ի Ո Ն ≡ —

ԻԶ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1952

≡ Մ Ա Ր Տ ≡

ԹԻԻ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԴԻԻՑԱԶՆԱՄԱՐՏԸ

(ՆՕՅԵՐ ՇԱՋԱՐ ՀԻՆԳՀԱՐԻԻՐ ԱՍԵԱԿԻՆ ԱՌՔԻԻ)

Անցնող տարուան ընթացքին, համաձայն Ամենայն Հայոց Հայրապետի հրահանգին, սփիւռքի բոլոր հայաշատ կեդրոններուն մէջ սրատղին խանդավառութեամբ տօնուեցաւ Վարդանանց զիւցազնամարտի հազար հինգ հարիւր ամեակը: Հակառակ տասնհինգ դարերու անջրպետին, Վարդանանց սխրագործութեան հմայքն ու ողին կը մնայ նոյն Հայ ժողովուրդին համար ինչպէս երէկ՝ այնպէս ալ այսօր:

Վարդանանց Գոյամարտը ռազմագիտական տեսակէտով չէ որ մեծ կը մնայ մեր պատմութեան մէջ: Մեր պատմութիւնը ունի շատ աւելի յաջող ու հերոսական ճակատամարտներ, որոնք իրենց սխրագործութիւններով կը զերազանցեն յաճախ Աւարայրի հերոսամարտը: Հետեւաբար իբրև հայրենասիրական և հերոսական շարժում անիկա մինակը չէ մեր պատմութեան մէջ, սակայն այն ողին և ոյժը որ ներշնչումը եղաւ ժամանակի հայութեան, զուրկ քաղաքական անկախութենէ և կիսուած երկու կայսրութեանց միջև, տնտեսապէս խակ անբաւարար, առանց դասակարգի և սեռի խտրութեան Աւարայրի դաշար իջաւ, ցցուելու համար Սասանեան անեղ ուժին դէմ, կը մնայ անհաւասար և զերազանց մեր գոյամարտերու շարքին մէջ:

Այդ ոյժը հայուն հաւատքն էր: Վարդանանց Պատերազմը իրապէս հաւատքի, կրօնի ի խնդիր մղուած պատերազմ մըն էր, — Պայքար մը որուն զրդիչ ոյժը իր մէջ կ'ամփոփէր ժամանակի հայութեան զերազանցապէս կրօնական ողին. և զործն էր առաւելաբար հողի մարդերու, հայ կղերին, որոնք մեր ազգին հոգեկան կեանքը իրենց երակներուն մէջ հոսեցուցին և եղան պաշտպան ու խորհուրդը անոր, ինչպէս հոգեկան այնպէս ալ ֆիզիքական իր գոյութեան:

Ե. դարու եկեղեցականութիւնը բացառիկ համաստեղութիւն մը չէ, հակառակ իր արդիւնաւորած մեծ գործին, անիկա շարունակութիւնն է այն ողին

որ մեր եկեղեցիին է եղած, իբրև մեր պատմութեան երազի, իմաստութեան և զոհաբերութեան խորհրդանիշը: Լուսաւորչի Տունը, Ոսկեդարու սերունդը, Պահլաւունիք և անոնց յաջորդները մեր ժողովուրդին փառքն ու խղճմտանքը կը կազմեն:

Աւարայրի ճակատամարտը Ղևոնդեանց հոգեմարտն է առաւելարար: Ղևոնդն ու իր հոգեկիցները ողին ու պաքը կը կազմեն այդ շարժումին: Աշտիշատի ժողովէն սկսեալ մինչև մողերու ջարդը, մինչև Աւարայրի նախընթացը և դատաստանն ու կատարածը, հայ կղերը ծրագրող, յառաջ մղող և փաստարկող ոյժն ու զօրութիւնն է, և Ղևոնդ անկեղծիք արտայայտիչը այդ ողիին: Անոր համար մի գարմանաք որ ամբողջ երկիր մը իր բանակովն ու դասակարգերով երէցի մը հմայքին ու կամքին համաձայն շարժի, վասնդի ան ողին ու ձայնն է իր ժամանակին:

Շնորհիւ լուսաւորչահաստատ քրիստոնէութեան և թարգմանիչներու զրահան ու մտաւոր ժառանգութեան, հայ ժողովուրդին համար քրիստոնէութիւնը նշանակին ու պահպանակին էր այն բոլոր հոգեկան արժէքներուն, որոնցմով ազգի մը կեանքը կը հիմնաւորուի և կը մշտնջենաւորուի: Ուրանալ այդ հաւատքը՝ պիտի նշանակէր թողուլ դարերու քաղաքակրթիչ ճիգերով ձեռք բերուած ոյժը: Բաժնուիլ այդ հաւատքէն՝ պիտի նշանակէր բաժնուիլ իր գոյութիւնը իմաստաւորող ազգակէն աւելին՝ ազգային-հոգեկան կառոյցէն: Կրօնքն ու ազգութիւնը միութեան մը վերածուած էին եւ դարու հայութեան համար: Վարդանի և Ղևոնդի առաջնորդութեամբ հայ քրիստոնեան էր որ Աւարայր կ'երթար իր ապրելու իրաւունքը իր արիւնով գնելու, հաստատելու և նուիրականացնելու համար զայն:

Վարդանանց հերոսամարտը միւս կողմէն ազատութեան ի խնդիր մղուած կռիւ մըն էր, ազատութիւնը անհատի հողեր կեանքին: Առանց հոգեկան այս ազատութեան, ժողովուրդի մը քաղաքական ազատութիւնը խարուսիկ երևոյթ է միայն, վասնդի ազատ անհատներու հաւաքականութեան վրայ հիմնուած ազգային ազատութիւնն է միայն որ բան մը կրնայ արժեկ, տեսականացնելու համար ցեղային անկախութեան ողին սերունդներու կեանքին մէջ:

Վարդանանց հերոսամարտը աւետարանով լուսաւորուած ազգի մը խղճմտանքին հանդիսաւոր վկայութիւնն էր: Եթէ Վարդանանց սերունդը եւ դարուն չկարենար տալ իր հաւատքին հանդիսաւոր ու արիւնոտ այդ վկայութիւնը, գուցէ տասնհինգ դար առաջ արդէն կորսնցուցած ըլլար իր գոյութեան իրաւունքը: Գիտակցօրէն պէտք է ընդունինք, ինչպէս երէկ այնպէս ալ այսօր, թէ այդ դիւցազնամարտով շահուած հոգեկան ու բարոյական ազատութեան կը պարտինք մեր ազգային ու կրօնական կեանքը:

Գիւցազնական այդ նահատակութենէն ետքն էր որ Տիգրանի արքունիքը սկսաւ խորհիլ թէ անկարելի պիտի ըլլար իր քաղաքականութիւնը գործադրել հայ ժողովուրդին վրայ: Յազկերտի յաջորդները եթէ ժամանակուան մը համար փորձեցին շարունակել կրօնական ճնշումին անափորձը, սակայն անիկա այլևս կորսնցնել սկսած էր իր թափը, և երեսնամեակ մը վերջ պիտի հանդէր նուարակի դաշնագրութեան, որ իրական արգասիքն էր Վարդանանց դիւցազնամարտին:

Վարդանանց հերոսամարտը իր սզգային փրկարար արժէքէն զատ, ունի նաև միջազգային հանգամանք և նշանակութիւն: Հայաստանը իբրև քրիստոնէ-
ութեան պաշտպան ասպետ և կարմիր պահակ, կը փրկէր այս կերպով նաև Բիւ-
զանդիոնն ու Եւրոպան, ծառանալով Յազկերտի համաիրանական ծրագրին դէմ,
որ նպատակ ունէր մազդէական կրօնը տարածելու նախ փոքր Ասիոյ ժողովուրդ-
ներուն մէջ և ապա անոնցմով զօրացած հաշուեյարդարի ենթարկելու համար
քրիստոնեայ Բիւզանդիոնը, որ լքուած արդէն իր արևմտեան ուժերէն, զիւրին
որս կրնար դառնալ Իրանի փառասիրական ձգտումներուն: Այս տեսակէտով
նկատի առած, Վարդանանց Գոյամարտը ոչ միայն մեր՝ այլ բովանդակ քրիս-
տոնեայ աշխարհի մեծագոյն սխրագործութիւններէն մին է:

*

Իբր կը կենանք 451 թուականին առջև, իբրև ճակատագրական դարձա-
կէտ մը մեր և բովանդակ քրիստոնէական աշխարհի համար, չենք կրնար հա-
մեմատութեան չրերել զայն Քաղկեդոնի ժողովին հետ որ կը զուղադիպէր նոյն
այդ օրերուն:

Հոովմի Եկեղեցին իր Քահանայապետի շրջաբերական թուղթով, 1951ը
Քաղկեդոնի ժողովին 1500 ամեակը կը յայտարարէր, իւրայատուկ լուսաբանու-
թիւններ տալով այդ ժողովի շնորհիւ սահմանուած քրիստոսաբանական վարդա-
պետութեան շուրջ, զբուստելով Լևոն Պապն ու իր Տոմարը, չմոռնալով ուժգ-
նօրէն յանձնարարելու և հռչակելու Հոովմի Աթոռին զերակայութիւնը, և հրա-
ւիրելու արեւելեան «մոլորեալ» եկեղեցիները որ զան միանալու միակ վէմին,
Հոովմէական Եկեղեցւոյ ծոցին մէջ:

Նոյնպէս Երուսաղէմի Յոյն Օրթոտոքս Պատրիարքութիւնը անցնող տար-
ուան ընթացքին, հանդիսաւոր կերպով տօնախմբեց իր Պատրիարքական Աթոռի
սկզբնաւորութեան և հաստատման 1500 ամեակը Սուրբ Երկրին մէջ:

Իբր համեմատութեան գնենք նոյն թուականին զուղադիպող այս ի-
րադարձութիւնները և անոնց բարոյական ու քրիստոնէական արժէքը, Սրբոց
Վարդանանց զիւցագնամարտը, վասն կրօնի և Հայրենեաց, կը մնայ անհամե-
մատելիօրէն զերագանց:

Աթոռամօլութեան և զերակայութեան սնտիքին քով, որոնք Քաղկե-
դոնի ժողովը կրկէսի վերածեցին, կը բացուի մեր աչքերուն առջև հաւատոյ
խոստովանութեան և զայն արիւնով յայտարարելու և նուիրագործելու ասպա-
րէզը, Աւարայրի դաշտը:

Աւարայրը այս տեսակէտով ռազմավայր մը չէ լով, արիւնը չէ անոր
զաղտնիքը, անիկա զերագոյն ու հոգեկան ինչ մը ունի զմեզ երկնքին տանելու,
անոր խորհուրդին խառնելու համար: Աւարայրի կարմիր շարանը, հերոսներու
շարան մը չէ միայն, այլ սուրբերու, այսինքն մարգերու՝ որոնք աւելի մօտ
են երկնքին, և որոնք Ղևսնդ երէցի բերնով կրնան յայտարարել դահլիճի սու-
րին դէմ կանգնած, «բնաւ չենք վախնար ոչ քու անազին և անաւոր սպառնա-
լիքներէն և ոչ ալ այն դառն մահէն, զոր պիտի բերես մեր վրայ»:

Մարմնական կռիւ մը չէ այն ինչ որ իրականութիւնը կազմեց Աւարայրի, այլ հոգեւոր առաքինութեան մեծագործութիւն մը, ինքզինքը իրագործելու կերպ մը, տալու համար իր գլուխ գործոցներէն մին՝ արիւնի զեղեցիկ քերթուածի մը մէջ: Առանց այդ արիւնին և հերոսութեան, պատմութիւնն ու կեանքը կը դադրին իրենց իրական իմաստէն: Հոգեղէն տարրին զերազանցութիւնը, անոր պաշտամունքն է որ վեր կը բռնէ ժողովուրդները: Մենք բարեբախտաբար եղած ենք մին այն ժողովուրդներէն՝ ու մարմնէն աւելի հոգիին սպասն ենք ըրեր մեր պատմական բովանդակ կեանքի ընթացքին:

Պատահամբ չէ որ մենք առաջին քրիստոնեայ ժողովուրդը եղանք և զէնք վերցուցինք քրիստոնէութիւնը պաշտպանելու համար: Նիւթականն ու գերբնականը հակադիր մարդեր մնացին միշտ հայ հոգիին թէ իր պատմութեան և թէ իր զրականութեանը մէջ: Աւարայրը հոգեկանին յաղթանակն է մարմնականին վրայ, ուր մարտնչոգները կը դառնան սուրբեր: Աւարայրի զոյամարտը գիտակից մահով մեռնելու կռիւ մըն էր:

Քաղկեդոնը. — հոն ակնաւորութեան և զերակայութեան նախանձախնդրութիւններու և փառասիրութիւններու ի հաշիւ, պիտի խեղաթիւրուէին ոչ միայն հոգիի ու հաւատքի հարազատ վկայութիւնները, այլ տրտում սոփեսութեան և ճամարտակ հրամանակարգերու պիտի յանգէին շուրջ մէկ ու կէս դարու զինով շահուած քրիստոսաբանական և վարդապետական արժէքներն ու իմացումները:

Հայ եկեղեցին առաջին օրէն մերժած է Քաղկեդոնի ժողովը և Քրիստոսի աստուածամարդութեան մասին Լևոնեան «Երկու բնութիւն ի միում անձնաւորութիւն» բանաձևը և հաստատ մնացած է նախկին կիւրեղեան «Մի բնութիւն բանին մարմնացելոյ» ուղղափառ բանաձևին վրայ: Լևոնեան բանաձևին նկատմամբ թոյլատու գտնուողները կամ զայն ուղղափառ նկատողները կը կարծեն թէ ան նոյն իմաստն ունի կիւրեղեան բանաձևին հետ, զոր տարբեր դարձուածքով մը «Միութիւն բաղկածեալ յերկուց» կը մեկնեն, մին միւսին յետադարձ ընթերցում նկատելով, կամ Քաղկեդոնականը՝ բացատրողական ձևը Եփեսոսականին: Գժուար է ընդունիլ որ այդ երկու բանաձևերը նոյն իմաստը կարենան ունենալ և կամ Քաղկեդոնականը բացատրուած ձևը Եփեսոսականին, երբ ինք նախ բացատրութեան կը կարօտի: Արդարև առանց բացատրութեան, Քաղկեդոնի բանաձևը լիովին նեստորական է, իսկ բացատրուելէն վերջ, մեղմացած նեստորականութիւն կը բուրէ:

Մեր եկեղեցւոյ դաւանանքը, ինչպէս և նախնի քրիստոնեայ հարց ուսուցումը այս մասին, կը մերժեն երկուութիւնը յետ միաւորութեան, հետևաբար «երկու» բացատրութիւնը միայն իբրև մեկնութիւն թոյլատրելի է զործածել, բայց ոչ իբրև դաւանանքի էական արտայայտութիւն՝ բանաձևի մը մէջ, ուր «միութիւն» բառն ու իմացքն է որ պէտք է զերակչուէ: Եւ «մի բնութիւն» կ'ըսենք՝ «յաղազս անբաժանելի և անճառ միութեան բանին և մարմնոյն», որովհետև մեր եկեղեցւոյ դաւանածն է ըստ ամենայնի միութիւն, «մի անձն, մի դէմ և միաւորեալ մի բնութիւն»: Հայ եկեղեցին կ'ընդունի աստուածորդին իբրև կատարեալ Աստուած և իբրև կատարեալ մարդ, ուր իւրաքանչիւրին յատկանիշերը զիրար կ'ամբողջացնեն:

Քաղկեդոնի բանակները, պահելով «երկու բնութիւն» բացատրութիւնը յետ միաւորութեան, ամենէն նպաստաւոր մեկնութեամբ իսկ երկու բնութեանց անջատ գոյութիւնը միայն կը հասկցնէ, իւրաքանչիւրը անջատօրէն ըստ իր յատկանիշերուն զործող և անջատօրէն ենթակայ: Ըստ Լևոնի Տոմարին, Քրիստոսի անձին մէջ թէև աստուածային և մարդկային բնութիւնները միացած են, սակայն իւրաքանչիւրը իրեն յատուկ դերը կը կատարէ, Աստուածը՝ աստուածութիւն կ'ընէ, մարդը՝ մարդութիւն: Այս է պատճառը որ մենք կը մեղադրուինք Քաղկեդոնականներէն, որ ի դէմս Որդւոյն երզուած Սուրբ Աստուածին վրայ «որ խաչեցար» կ'աւելցնենք: Թող թէ Քրիստոնէական զաղափարի հիմնական տեսակէտէն նկատի առնելով հարցը, եթէ նոյն աստուածամարդը չէ խօշուողը, մեռնողն ու յարութիւն առնողը, ո՞ւր կը մնայ ուրեմն փրկագործութեան և Յարութեան խորհուրդը, որոնց վրայ կը կանգնի բովանդակ Քրիստոնէական կրօնը:

Ճիշդ չէ հետևաբար ըսել թէ Եփեսոսի և Քաղկեդոնի բանաձևներուն տարբերութիւնը ձևական է, և թէ, ինչպէս սովոր են ընդհանրապէս բացատրել, հայերը չնդունեցին Քաղկեդոնական բանաձևը որովհետև ո՛չ թէ սկզբունքով հակառակ էին, այլ պարզապէս որովհետև «երկու բնութիւն»ը նեստորականաց բանաձևին հետ չփոթութիւն առաջ կը բերէր: Իրողութիւնը այն է որ մեր եկեղեցին չէ ընդունած Քաղկեդոնի դաւանանքը, իր բանաձևով, որովհետև զայն ուղղափառ չէ գտած և իրաւացիօրէն կը կասկածէր ժողովի մը որուն մէջ ուղղափառութեան աւանդապահ և ախոյեան Գիոսկորոս մը կը դատապարտուէր ու Թէոդորիտի նման բանադրուած յայտնի նեստորականներ կը յաղթանակէին:

Քաղկեդոն և Աւարայր, իբրև ուղի և զործ, երկու տարբեր հասկացողութիւններ և քաղաքակրթութիւններ է որ կը յատկանշեն, և դէպքերու դասաւորումի արդիւնք չէ անոնցմէ մին միւսը չկարենալ ըլլալը:

Քրիստոնէութիւնը, Հռովմի ձեռքին մէջ, փոխանակ մեղմացնելու հին աշխարհի քաղաքակրթութեան անկման հետեւանքները, ընդհակառակն այդ անկումը աւելի աղէտալի դարձուց մարդկութեան համար, ստեղծելով տասն հինգ դարերու Եւրոպայի խաւարը, որուն մէջ տուայտեցան Եւրոպական ժողովուրդները:

Հայ ժողովուրդին համար, ընդհակառակ, Քրիստոնէութիւնը Հայ եկեղեցւոյ միջոցաւ ստեղծել տուաւ հայ լիբը, հայ դպրութիւնը, պահեց հայ աւանդութիւնը, հաստատուն հիմքու վրայ դրաւ հայ լեզուն, վերջապէս ապահովեց այն ամէնը, որ ազգութեան մը անհրաժեշտ տարերքը կը կազմեն:

Եթէ Քրիստոնէական եկեղեցիներու միջև միութիւն պիտի հաստատուի, ինչ որ խիստ ցանկալի է, այդ պէտք է ըլլայ, փոխադարձ յարգանքի, իրաւունքներու ճանաչման, սահմաններու անբռնաբարելիութեան հիման վրայ: Այլապէս մենք Աւարայր և ուրիշներ Քաղկեդոն կ'երթան, իւրաքանչիւրը իր ուղին համաձայն դիմաւորելու և ազրեցնելու իր հաւատքը: